

Քակտի իմ ամուր շինուածս ու տախտա՛կը
մէկմէկանայ :

Զագ ասա՛, ձերմա՛կ, եւն.

(Վիեննայի Մխիթարեանց թիւ 176 ձեռագիր.)



ՏԱՐ ՄԻԹՈՅ (1)

Իմ հոգւոյս հոգեկ եա՛ր, ա՛մ (2), քանի քո
քովեղ գընացի,
Հոգիս ի մարմնոյս ելաւ, ի մահուն դուռըն
գընացի.
Աղվընօքն (3) մինչ իրիկուն կուլայի ու զբեզ
կ'ուզէի,
Գիշերն մինչ որ լուսանայր, քո սիրոյն ես
քուն չընայի :

Կօզան (4) ալ ի խօսք ելաւ, իր եարուն գան-
գատներ արաւ,
— Հանց մի որ սիրես դու զիս, ինձ ասէ՛ որ
ես գիտենամ:

Ես ալ (5) քընար պիտէի, զօրն ի քո գիրկըն
կենայի.
Կամ ապըրշըմէ գօտի, քո միջա՛ցըն գիրկ
ածէի.
Կամ աղըրբական ջըրիկ, գայի քո բերանդ
մըտնէի.
Կամ գարնանային ցողիկ, ես ի քո վըրադ
ցողէի.
Կամ ապըրշըմէ լարեր, իետ քեզի պէսպէս
խօսէի:
(Զականջըդ դույիս արա՛ ու լըսէ ըզիմ գան-
գատնիս).
Կամ քաղցըը նըռան գինի, զօրն ի քո շիշան
կենայի.
Դէմ գայի զլեզուդ պագնէի (6),
Ես ծիծեռնիկ պիտէի, բունս ի ծեր տունըն
դընէի,
Զագ իանի հըռվըռայի, ու սիրովըդ կըշտա-
նայի,

(1) Այս տաղը ընդլայնուած վարիանթ մըն է Քու-
չակի : Ես ձագ ծիծեռնիկ պիտէի » տաղին :

(2) Ձեռ. եարում : (3) Այսինքն՝ առաջնօքն : (4)
Ճեռ. թզալն : (5) Ճեռ. Սալ

(1) Կիսատ է այս տողը:

Դ աղվընէն (4) մինչ իրիկուն ի երեսդ ի վեր
հայէի .
Իրիկունն երբոր մթնէր, գայի քո ծոցըդ
մըտնէի .
Գիշերն մինչ որ լուսանայր, ես ի քո ծոցըդ
պառկէի .
Երբոր առաւօտանայր (2), ես ի բունըս ճըռ-
վըռայի .
Երբոր լուսըն լուսանայր, աշխարհիս վըրայ
ժուռ գայի :
(Վիեննայի Մխիթարեանց թ. 343 ձեռ.)



ՆՈՐ ՀՐԱՏԱՐՈՒԹԻՒՆԵՐ



Ռ. Աղիքեան, Ծփանենեւրու-
հեղինակը նորեկ մը չէ : Մօտ ասանենինդ
տարի առաջ Պ. Ալիքեան Պուսոյ մէջ հրատա-
րակած է — իր իսկական անունով — բանաս-
տեղծութեանց հատորիկ մը, ուր քանի մը
գեղեցիկ հատուածներ կը նկատուէին՝ յայնելով
ձմարիտ բանաստեղծ մը, որ սակայն զեռ կը
խարխափէր ու իր ձեւը չէր գտած : Ծփանենեւ-
րուն մէջ Ալիքեան կ'երեւայ աւելի հասուն
մասձմամբ, աւելի խնամուտ արտայայտու-
թեամբ :

Ներկայ հատորը առաջին երգը կը պա-
րունակէ ընդգարձակ ըերթուածի մը, զոր հեղի-
նակը յղացած է հետեւզութեամբ Պայրընի
« Զայլտ-Հարուլտ »ին : Գաղափարը գեղեցիկ է :

Ալիքեան կ'երեւակայէ հայ Հարուլտ մը,
որ պայրընեան Հարուլտին ընկերակցութեամբ,
պիտի կատարէ նմանօրինակ ուղեւորութիւն մը
Արեւելքի երկիրներուն, յիշատակարաններուն,
երազներուն ու մատառը եւ իրական, անցեա-
լէն արթնցած կամ ներկային մեջ կերտուող
տեսիլներուն մէջէն, « Նախերգանք »ը կոչ մըն
է առ Պայրըն, առ ներշնչողը : Հին օրերուն,

(1) Այսինքն, եւ առտուընէն, Թերևս ալ՝ վաղվընէն,
առտուն կանուխէն : (2) Ճեռ. Առաւօտայր :

բանաստեղծութեանը՝ քերթուած մը սկսելէ առաջ՝
Մուսա մը կամ Աստուած մը իրենց օգնու-
թեան կը կանչեին . խոդրելով որ տար իրենց
շունչը՝ կարենալու համար ըստ արժանուոյն
երգել զիրենք սպեսորող նիւթը . ինչո՞ւ այսօր
բանաստեղծ մը չուզզուի մեծ բանաստեղծի մը
հոգիին . չէ՞ որ մեծ բանաստեղծներու հոգիին
մէջ ին բոլոր մուսաները եւ բոլոր Աստուած-
ները , սրովհետեւ այդ հոգին է որ զանոնք ըս-
տեղեցի . Պ. Ալքեւան , խօսելու համար Պայրը-
նին , գտած է սրտաշարժ շեշտեր որ թերեւս
պիտի յուզեին մեծ աղասասէր քերթողին ուր-
սականը՝ եթէ կարող ըլլար լսելու .

Ըստորոտէն Ցորոսի՝ զերդ Թիթեւնիկ մ'ազա-
գուն
Հիւսիսայգէդ շըլացած' դէպ ի բարձունքդ
առի թեւ .
Տարիներով Թափառիկ , շըշմոլիկ հուր մ'ոս-
տոստուն ,
Եիրմաց ընդ մէջ՝ այլ քեզի՝ սեւեւելով յարա-
տեւ ,
Աւերակէ աւերակ որոնեցի ձայնըդ գոռ .
Գետերուն իետ սահելով իասայ մինչեւ կոյա-
կին .
Քեզմով լեցուն ամէն ինչ . այլ աչքերէն իմ
պլոտոր
Խոյս կուտայիր , անցեալին իմ իտէալ Թամն-
կագին . . .
Հասած հիմակ անապատն անմարդայն գի-
շերին ,
. . . կը պաղատիմ ողբածայն ,
Հարոլու տուր ինձ ընկեր , բռնէ՛ ձեւքէս
դողդոջուն ,
Երթանք վնտուել միասին նոր հորիզոն , նոր
Երկիր ,
Գալունիքներուն անդ քննել անվերջ « ինչ
պէս ու « ինչու »ն ,
նոր Աստուած մը որոնել տառապանքին կա-
թեկիր :
Մըտերմութիւնք Թողած ին՛ Շէլլիդ պէս
ափ մ'անիւն ,
Հայրենիքէս տարագիր . . . Հարոլուդ տուր
ինձ ընկեր ,
Հըրատոչոր աւազէն կը մեռնին կեանքս ու
աւիւն ,
Տառապանքն իոս անիուն է . ա՛խ , զիս մինակ
մի՛ ծըգեր . . .
Կը դառնանք շուտ անոր իետ , ու գուցէ նա
կատմէ քեզ

մէւ ու երեկո չե տեսաւ նըբենն ըստրով
կլլադան ,
— Հայրենիք մը սրգազգեաց , բագնիդ վըրան
ողջակիւզ ,
Բունկած Կովկասն ու յաւետ ապերջանիկ
Հայաստան . . .
Գուցէ իջնես միանգամ քու բարձունքէդ այն
ատեն ,
Քնարիդ շեշտերը յուզեն պոռնըկացած Եւրո-
պան ,
Եւ ալեւոր Մասիսի ծիւնասպիտակ գագաթէն
Ազատութեան մուցըւած երգը գուաս Հայու-
թեան :

« Ծփանքներ »ուն առաջին երգը , « Դէպ
ի Անգունդ » , նուիրուած է Մովսէսի եւ Յի-
սուսի հայրենիքին , այդ տարօրինակ Հրէտա-
տանին որ իր մտածումը տարածեց ու տիրա-
պետել տուաւ մարդկութեան մեծագոյն մասին
մէջ եւ որուն Մեծ Գիրքը այնքան անգամներ
եւ այնքան հզօրապէս ներշնչեց նոյն իսկ նոր
ժամանակներու ամենէն խիզախս բանաստեղծ-
ները՝ Պայրընէն սկսեալ Ալքեւան՝ իր կարգին
կուգայ երգել մեծ ու մոայլ ճակատագիրը հո-
գեշունչ ցեղին , ու իր երգը անարժան չէ նիւ-
թին . այդ երգը մերթ , յղացմամբ ու նոյն իսկ
ձեւով , կը բարձրանայ պարզ ու խոր ազնւու-
թեան մը , որ Ալքրէտ առ Վինեին կը միշեցնէ .

Քայլ մը դէպի Արեւելք , Լիբանանէն քիչ մը
վար ,
կը իեծէ հէք մի ծովակ , Մեռեալ Ծովը մե-
նաւոր ,
. . . Երկիրն ուր ծովն է մեռած ու մահն
անգամ մեռաւ մերթ ,
. . . Հողն Աւետեաց՝ Երկնաշունչ իւր վէպե-
րովն իրաշակիրտ ,
Ընտրեալ ցեղին բընավայր , օքքանը սուրբ
Երգերուն :
Հոմերական տաղ մէն նա , այդ Երազուն ցե-
ղին բաղդ ,
Գերութենէ գերութիւն , մշտամոլը , Թափա-
ռիկ .
Ցաւերժապէս ծնրադիր Եհովային մեծայաղթ ,
— Կըակի , ամպի սիւնն իըսկայ , կամ մըռըն-
չող փոթորիկ , —
Ցեղ մըկըրտուած բուրգերուն կամ ըստինք-
սին ըստորոտ ,

Սեմի զաւակ , ծըծած կաթն արբական հա-
ստի լուսան գոյն մայրական նպատքին ,
Դրւագնական մի երգի շեշտը խըրսիս բամ-
բառուած սածուած ու , իշմի առ պարուու ,
Կամ նեղոսի , եփատի ափերն հառաչ ողբա-
ռու ի անուած ապարու վարուած գին . . .

Թմբուկներով փողերով պարիսպները
սարսեցին ,
Խըրսիս արեւն իր ճամբան անոնց համար
առաւ կանգ .
Երիքովի կը մըխան դեռ հիւլակներն առան-
ձին ,
Չագաներու լրսելով վայնասունին արձագանք
Անպարտելի յաղթական , իրենց իւտ էր նիո-
վան ,
Փոշիի պէս ցրուեցան Ամաղեկը , Քետացին ,
Օժեալ իրենց արքաներն խելայելու տիրապիան
Ցաղթանակի ու սիրոյ անմահ քնարը լարսեցին :

. . . Հոն եսայի , քիչ մանկին եզեկիէլ տեսա-
նող ,
Որ Մովսէսի բաղդակից՝ ընդնշմարեց ամպէն
Վեր
Կապոյտին մէջ իր փառքով ձիւնասպիտակ
լուսաշոյլ
Մուրք Աստուածը հընութեան , խորշոմ ճա-
կատ , ալեհեր ,
Կամ երեմիան , կամ եզրա՛ Արտամի դաշտն
անսահման ,
Որուն աչքի վարագոյրը վերացաւ մէկ գիշեր ,
Անդքշիրմին գաղտնիքներ' դեռ չի մեռած
տեսաւ ան .
Լըսեց ծայնն իր հրեշտակին , որ զինքը վեր
կը կանչէր :

Մարգարէները համայն , այնչափ հեռու դա-
բերով
Եւ իրարու անծանօթ , որ նոյն քնարը հըն-
չեցին ,
Ըսպասումով մը լեցուն , յուզումնալից , մըշ-
տախուով ,
Կարծես տժգոյն փայլակներն եղան այն մութ
քառսին ,
Որ մարդկութիւն կը կոչուի , Եւ որ զերդ վէսն
ովկիան ,
Երկնակապոյտ ծալքին տակ անլոյս գիշերն
ունի խոր ,
Լի կարօտով մի շողին երազներու տըւընչեան ,

Յըդի յաւչտ ճըտածմածք , անյաւսութեածք
ունի առ մելու առ առնելու ու ահաւոր :

Լուսինը գեռ կը նայի դաշտերուն վրայ Մո
վարու ։
Ուր քարաշէն քաղաքներ աւազին վրայ կը
նիրին ,
Լըռութիւնը կընդիատեն վայրի չագալ , յո-
ւազ , բռու ,
Մեռած ծովուն ալեակներն կը խուսափին
ափերէն .
Սոդոմ Գոմոր կը ծածկեն անիծապարտ իրենց
բաղդ ,

Խաւի մը տակ ծըծըմբի , որմէ ելած գոլորշին
կը ծաւալի թունաւոր , ու Ֆիջով մը յուսահատ
Մայրիներու թռչնակներն անկէ ինուու կը
փախչին :

Կամաց կամաց ու դողդոջ առանց երգի մըր-
մունչի ,

Աւազներու ընդմէշէն կը թաւալի Յորդանան ,
Ալիք չունի ու կարծես յաւերժապէս կը հանգչի
Գետն անիծուած արինի ու նեխումի ան-
կենդան :

Զուր կ'որոնէ աչքը իոն եղիայի կառքն իրե-
նիհար ուկրուտ եսային , սուրն իրեշտակին
ոմքարդատ .

Տապահակին առջեւ վառ լոյսն անբաժան
կանթեղէն .

Թաղեց զանոնք իրեն տակ անծայրածիրն ա-
նապատ :

. . . Սակայն անկիւն մը կայ լուռ՝ Յովսափա-

տու ծորին մէջ , Ուր իրարու խըռնըւած , երջանիկներ կը
նընչեն ,

Անոնք որոնք հաւտացին եւ ըզգացին լոյսն
անշէջ՝

Կաթած իրենց հոգւոյն վրայ երկինքներու
բարձունքէն :

Գերեզանիկ դիակներ . . . որ կը սպասեն
անտրտունջ ,

Լըսել կեանքի հրեշտակին որոտագոչ փողին
ձայն ,

Ժամն ուր Աստուած ալեւոր պիտի իշնէ
հըրաշունչ

Իր շեշտերով կըտրել իոն կեանքերու հուսկ
դատաստան :

Սելովամէն քիչ մը վար , շաւիղ մը կայ մոլոր բուն , Մէջքերնին կոր շէնքերու քաւիղին մէջ խեղդ դըւած , Որ կը պահէ տակաւին իին խունկերու ծուլ խերուն Ամակի գոյնը անորոշ , տրտմութիւնը միգամած . Այդ շաւիղէն կ'անցնէր մերթ սուրբ ուշտին իին տապանակ , Որուն առջեւ պարելէն երգիչ Արքան կը գը նար : Ու կը լվառէր ոսկեղէն եօթնաստեղեան աշ- տանակ , Խրայէն ալ կը ցընծար յաղթանակով տեն- դարք երգոցի չքնաղ վարդն ու Սարօնի շու- շաններ , Փունչ փունչ այնտեղ բուրեցին , յօրինեցին ծաղկաւէտ Կեանքի ուղին իմաստնոյն ու մըրայօն , սեւա- ին իեր Գեղուէիներ քալեցին նոյն շաւիղէն լուսահետ Դէպ ի Տաճար , ուր փառքով կ'ընկողմանի եհովան՝ երազանքի մէջ մոռցած աստուածութիւն ու Երկին , Երբ առաջին շողերուն մէջ լուսասփիւռ առ- տըւան կը հալէին շարականն ու ալելուն ցնծագին : Շաբաթ օրեւն իիմակ ալ նոյն շաւիղէն կը Ցընցուտիներ վըրանին Խրայէլի զաւակներ , Ծեր , կաղ ու իէք , վիզերնին ծուռ , քայլեր- նին լողալէն , Կ'երթան պատի մը առջեւ ժամանակէն կի- սաւեր Ու կ'արտասուեն անշըշուկ : Գուն , Աւետեաց Պաղեստին , Փառքի օրերդ տեւեցին բաղեղներու ծաղկին պէս Մէկ' արշալոյս' ու դուն զուր կը յուսաս Թէ Վերըստին , Զաւակներուդ Թափառիկ դարձը պիտի ող- ջուննես :

Հրէական յիշատակներուն մէջ թափառումը մերթ կը ներշնչէ բանաստեղծին տեսիլներ ամ- բողջ մարդկային ճակատագիրն ընդպիկող , տե- սիլներ լայն ու գեղեցիկ .

Անլուծելի հանելուկ , գաղտնիք , մա'րդն ու ան մարդու մնաց ժանցմ , իր հոգին . Փակած հողին' աստղերէն վար' անոնցմէ թըռ- պատ անապատ մնաց անապատ չի վեր , Խնքը տըկար ու հիւլէ , այլ կուրծք կուտայ փոթորկին ու կոհակին , մի իըպարտ ընդվզզումով ան- վեհեր : Կարծ է Յամբան քալելու , սակայն անհուն իր կորով , Դէմքը տժգոյն' այլ ներսէն' հիւսքը երկաթ ջիղերու . Թէեւ շուրջը կործանին ամէն ինչ , ինքն անխըռով իր իտէան կ'երազէ , Աստուածն ըլլալ Աս- տուծոյ :

Աղւոր չեշտեր կան նաեւ այն էջերուն մէջ , ուր բանաստեղծը կը պատմէ բոլոր ցաւերն ու չարիքը զոր կրօնքները զործած են՝ ազգերն իրար բզքաներու մղելով . ասսուածաշնչական վեհ ոճով հետեւեալ տունին մէջ , Ալիքեան կ'երազէ պահ մը բնաջնջումը կրօնքին , որ սէր կը քարոզէ եւ մահ կ'արտադրէ .

Թող բարձրանար մէկ գիշեր իր դամբանէն Մեռեալ Ծով , Նեխած ջուրերն իր նետէր Սաղէմին վրայ եւ իր տակ Անյայտանար ամէն ինչ , անցեան իր սեւ յու- շերով Թող ընկղմէր մոռացման վիիին ներքեւ անյա- տակ : Ցորդանանը կանգ առնէր ու լեռները՝ զար- իուրած' Վեր նետուէին արմատնէն , եւ անսահման , ամայի , Անապատ մը Երկարէր Երկօին վըրան Աւետ- եաց , Ու տարածուէր անէծքի լըռութիւնը ամեհի... Ու կըրօնքը քայլեայուէր

Մարգարէներու աշխարհին մոխիրները քըր- քրած ատեն , բանաստեղծը յաճախ կը յիշէ հեռաւոր աշխարհն իր հայրերուն , կ'ոգէ իր ցեղը՝ բաղդասելով զայն հրէականին .

. . . Կայ սակայն ցեղ մը նըման միւսին , Քառսուն դար է քեզ համար , Ազատութիւն ցանկալի ,

իր նահապետ լերան շուրջ՝ արցունքն արիւնն
կը հոսին
Քու կարօտովդ հըրայրեաց. մշտատըլուր կը
հալի . . .
Ուր ես արդեօք, աշխարհի վըրան այլ եւս
չիկա՞ս դուն,
կը խուսափի՞ս այն ցեղին զաւակներէն պաշ-
տող քեզ.
Չունին անոնք առաջնորդ՝ ոչ ամպի, ոչ
կը ակի սիւն,
Այլ Հայրենիք մ'աւերակ՝ բազնիդ վըրայ ող-
ջակէզ:

Յայտնի է որ այս հարցման պատասխանը
դժուաւ, պիտի չըլլար Ազատութեան համար.
ան միշտ կայ ու կ'ապրի, բայց անոնց համար
միայն որ գիտեն իրենց բազուկին ու հոգւոյն
ուժովը զայն իրենցն ընել. Սլիքեան ըմբռնած
է զայդ, եւ կը կշտամբէ իր ցեղը որ իր ցաւե-
րուն դարմանը՝ դարերով՝ խաչին ոտքը ւալով
է փնտուած, փոխանակ սուրին ծայրէն զայն
սպասելու.

Քանի՛ անգամ կընայիր խաչի փոխան առնել
սուր.
Դուն մերթ առիւծ մերթ արծիւ՛ նախընտրե-
ցիր Գառնուկին
Դրօշը պարզել ու դարեր պաշտագին հայ-
ցել զուր,
. . . Աստուածորդւոյն շիրմին մօտն իսկ դըր-
կեցիր սըգագգեաց
Զաւակները որ կանգնեն տաճար ու քու-
վիշտերուն
Թարգման ըլլան, այլ ափսո՛ս, Անբաւն իոն
ալ լուռ մըսաց
Մատոււները մընացին ըստուերներով տըրտ-
մագին
Լուռ, ամայի, Աստուածներն առանց զիրենք
պաշտողի . . .

Բարձր յատկութիւններուն հետ զոր այս
քերթուածը երեւան կը բերէ. կան՝ դժբաղ-
դաբար՝ անոր մէջ բաւական կարեւոր թերու-
թիւններ. Բանաստեղին թոփչը մերթ շատ վե-
րերը կը ալանայ, բայց մեծապէս անհաւասար
է, ես մերթ՝ կը թուլնայ, կը կաղայ, հողուն
վրայ կ'իյնայ ուժաթափ. կը գտնենք հոն այն
տաեն հասարակ վերադիրներ, արձակունակ

բացատրութիւններ, սամիկ կամ անձիշդ պատ-
կերներ.

Գըտաւ սրտի տըկար կողմն ուղեկորոյս մարդ-
կութեան . . .
. . . : Ասոնք եղան ըսկզբունքն ու կտակներն
իր վերջին
Որոնց վըրայ կը յուսար հիմնել նոր կեանք,
նոր կըրօն:
. . . Մարդն ալ կը օնք, զիջումներով փո-
խադարձ
Զիրար խաբել ջանացին, մինչեւ մեռան իրա-
կան
Նըպատակներն Ցիսուսին, եւ սին կեղեւը
մընաց.

Մերթ, նոյն իսկ բանաստեղին մտածումը
իր միութիւնը կը կորսնցնէ, կը հակասէ ինք
իրեն, շփոթ ու տարտամ կը դառնայ. ցանկալէ
յետոյ՝ նախերգանքին մէջ՝ գտնել նոր Աստուած
մը տառապանքին կարեկիր», քերթուածին մէջ
Ալիքեան նախամեծար կը համարի շանթարձակ,
անգութ ուժամոլ Ենովան՝ Ցիսուսէն՝ զոր ինքն
իսկ կ'անու անէ սակայն «Խոնարհ դասուն կա-
րեկիցն առաջին».

. . . Յոյսի բառեր մըմնչեց գերի անյոյս ամ-
բոխին
Եւ սիրոյ մեղկ Աստուածոյն՝ փոխակերպեց Եհո-
վան . . .

Ուրիշ տեղ մը, Նիցչեական ազդեցութեան
տակ, Սլիքեան «գերի Աստուած» կը կոչէ Յի-
սուսը. ու մինչեւ իսկ, ինքը՝ արիւնհեղութեանց
տեսարանէն ընդվզած, իր մարտիրոս ցեղին
ցաւին հանդէպ սարսուացող երգիչ, կը ծնրագրէ
Ենովային.

Երանի՛ թէ ջնջուէին քսան դարերդ աշխար-
իէն,
Ցիսո՛ւս, ու մենք ըլլայինք դէմն Աստուածոյ
շանթարձակ,
Ու խաղալիկ իր կամքին, քմահանոյքներուն
իր ամէն.
Կը գինովնար նա ծուխսէն ողջակէզի Ենթե-
րին,
Ու կը ներէր շատ անգամ իր ապստամբ զա-
ւակաց:

Եհովան հանգիստ ձգենք իր ասիացի բըռ-
նակալի սկւ գերեզմանին մէջ . թող շնթռկած
մնայ հոն : Յիսուս իրօք գերի ազգէ մը կը
բղիսէր , բայց « գերի » չէր , « մեղի » չէր .
ինքն է որ « գերութիւնը » ջնջեց , ու այդ
քաղցր հերոսը սորվեցուց , իր օրինակովը , որ
իրական քաջութիւնը տկարները խողիողելու
մէջ չի կայանար , այլ գաղափարի մը համար
կեանքը յօժարտկամ զոհելուն մէջ : Բայց չեմ
ուզեր ծանրանալ այս հարցին վրայ , որ՝ ինքնին՝
երկար ընդլայնմանց պէտք ունի . կը նկատեմ
միայն մտածման հակասութիւնը . Պ. Ալիքեանի
մէջ այդ հակասութիւնը աւելի եւս կը բար-
դանայ , երբ « մեղկ ու գերի » անուանելէ
յեւը Յիծուսը , Ալիքեան ուրիշ աեղ մը կ'ըն-
դունի որ Գալիլիացին յղացած էր ազնիւ իտէալ
մը մարդկութեան համար , բայց մարդիկ՝ սիսալ
հասկնալով՝ իր վարդապետութիւնը աղիտարեր
են դարձուցած :

Ալիքեանի լեզուն սիրուն աշխարհաբար
մին է , բայց աեղ տեղ գրաբարի աւելորդ
հետքեր կան դեռ . « տաղ մ'է նա » , մի հը-
պարտ ընդլայնմալ » , « ի յանապատն ի ծովափի » ,
« ուր խառնեն » (փոխանակ « կը խառնեն »ի) ,
եւն :

Տաղաչափութիւնն ալ , ընդհանրապէս դիւ-
րասան , ունի մերի անախարժ խճողումներ ,
կողայցումներ , աններդաշնակութիւններ , « Ու-
կիսնն փակած իր ուղին » (ովլիքանն՝ երկու
վանկ հաշւուած , մինչ՝ հոս՝ չորս վանկ է իրա-
պէս) , « արցունք արիւնն կը հոսին » , եւն :

Իր թերութիւններով հանգերձ , « Դէպ ի
անգունգը » զմայլելի քերթուած մը կը մնայ ,
իր ուրայն աեղը զրաւելու սահմանուած մեր
ժամանակակից բանաստեղծութեան մէջ . ան՝
մին է այն շտա սակաւաթիւ փորձերէն որ մեր
մէջ կատարուած են իմաստափրական խո-
կումներ թրթուցնելու հայ քնարին վրայ : Կը
մազթեմ որ գործին յաջորդ երգերուն մէջ Ալիք-
եան իր ներշնչման բարձրութիւնը պահպանէ
եւ . իր արտայացատութեան յաջողի տակ աւելի
կուռ կատարելումիւն մը :

Հատորը կը պարունակէ նաև . երկուան-
ջաս փոքրիկ բանաստեղծութիւններ , Տնակն
եւ Աղամին անէծիք , առաջնը՝ բոլորին

թոյլ , երկրորդը՝ յանգուգն ու բարձր յղաց-
մամբ , բայց « քնարերգական աղւոր տողեր ու
քանի մը ու ժեղ պատկերներ ունենալով հան-
գերձ՝ արտայացուութեան մէջ ընդհանրապէս
տկար , խաթարուած՝ լրագրական արձակունակ
գնացքով մը բացատրութեանց , բոլորովին ան-
պատշաճ այդ մեծ նիւթին . կան կտորներ որ
պարզապէս Արփիարեանի հեռագրական ոճով
խմբադրականները կը յիշեցնեն , ինչպէս հետեւ-
եալը .

Երիկունը Աղամ եկաւ Երգելէն :

Տարօրինա՛կ : Ո՞չ արձագանք մ'իր ծայնին .

Արդեօք օ՞ծը : Ձէ՛ : Վ.ստահ էր թէ եւան

Երկլորդ անգամ չըր խաբուեր :

« Կայէ՛ն , Աբէ՛լ » : Խնդաց ինքնին : « Թերեւս
Խնդ աչքիկապուկ կը խաղան : »

Ծովը կ'ունար , եւն :

Արտաշիր Բարական կարնամակ . պահաւ
թնագրեկն բարգմանեց Տր. Յ. Թիրեաթեան . —
Մեծարժէք աշխատութիւն մըն է այս զիրքը .
արդիւնք երկայն ծանր ճիգերու եւ ընդարձակ
հմասութեան , գրուած այն համել ու վայելուչ
հայերէնովը որ յատուկ է այդ գրագէտ-մանա-
սէրին և որուն հարսոյըը զրեթէ չեն յաջողիր
աւրի գրաբարի մէկ քանի աւելորդ սահման-
թիւնները : Քրոնիկը , որու թարգմանութիւնը
կուտայ Տր Թիրեաթեան , չատ հետաքրքրական
է ինքնին՝ երբ տաքիւմն մը պահլաւ գրակա-
նութեան , եւ իբր բնաստիպարը Շահնամէի այն
զրուագին որուն թարգմանութիւնը կը հրատա-
րակենք Անահիտի մէջ . մեծապէս շահեկան է
տեսնել ինչ որ Ֆիբրատուիի վեհ ու ճոխ երեւա-
կայութիւնը աւելցուցած է՝ այդ գրոնիկը զիւ-
ցազներգութեան մը բարձրացնելու համար :
Բազմաթիւ ծանօթութիւնները որ զրբին վերջին
մասը կը կազմին , ստուար ու կարեւոր նապա-
տարերութիւն մըն են հայ լեզուարանութեան :
Յառաջաբանը կը յարուցանէ բանափրական ծա-
նրակչիւն հարցեր , եւ՝ զիստաւորապէս՝ պահլաւե-
րէնի եւ գասական հայերէնի տարօրինակ հան-
գիտութիւններուն գաղանիքը լուծելու հարցը
եւ՝ ասոր հետեւանքով նոյն իսկ հայերէնի ծագ-
ման ու կազմութեան հարցը : Տր. Թիրեաթեան
հարցը կը գնէ , եւ առ այժմ որոշ լուծում մը
չի տար անոր : Սակայն , չտալով հանգելք լու-

ծում մը , Տր. Թիրեաքեան կը զրէ սա տողերը որ կը յայտնեն իր ներքին միտումը հայերէնը պահաւերէնով շնուած լեզու մը նկատելու .

« . . . Այս աղերմաները, այս առնչութիւնները (հայերէնի եւ պահաւերէնի միջեւ) հասարակ բիրտ հանդիպումելը չէին երեւնոր , այլ՝ միծաւ մասամբ՝ այնպիսի ներքին՝ հիւթական՝ հիւլկական, ըսինք, զուգախառնութիւններ էին որ խորունկ մտածութեան եւ լուրջ եւ անպաշար ու անաչափ գիտողութեանց տեղի կուտային . . . Պիտի յայտարարեմ թէ մինչեւ իսկ զարհութելի թուեցաւ ինձ այցափի սերտ չփոխեցին ինչութիւնն ըսեմ Պահաւերի եւ Հայու մէջ : . . . Դիտենք որ մեր լեզուին պատմութիւնն տակաւին հղած չէ . այնպէս որ, ինչ որ ալ ըսուեցաւ գրուեցաւ մինչեւ հիմա թէ մեր եւ թէ օտարաց կողմանէ , թուեաց կարծեաց սահմանին մէջն են բոլորն ալ . ճշմարիան այս է որ թարգմանչաց ձեռնարկութենէն առաջ լեզուին ունեցած վիճակին վրայ ոչ ոք ստորդ բան գեռ գիտէ :

« Դրի զիւտով եւ Ս. Գրոց թարգմանութեամբ , յանկարծ , հիմանալի կատարելութեամբ հրաշարուեստ լեզու մը . կ'երեւնայ ի միջի . այս է մեր բոլոր զիտացածը : Լեզուին բոլոր պատմութիւնը այս յեղակարծ երեւման թուականէն յետոյ կրած վիճակներու պատմութիւնն է . ո՛չ առաջ նաւարն ա՛յն սասահճան շօշափելի , յուութիւնն ա՛յնքոն բացարձակ է այդ նախնական վիճակին վրայ որ մարդ համարձակիր մի որ եւ է փորձիչ հաւանականութեամբ կարծիք մը զոյցնել կամ ըսել : Այն մի քանի հատակասորներն ալ որ Խորենացին « թուելեաց » անուամբ մեզ կ'աւանդէ , իբր հին բարբառոյ մը նշխարք կամ նշմարմանք , եւ շատ կը տարակուսիմ թէ պատմահայրը զանոնք իսկապէս ուուրութիւնն առաջանակի ուամկին կամ Գովանացւոց բերնէն լսած լինի : Ծատ ամենայն հաւանականութեան , մի օտարաձայն աշուղի կամ աշուղներու հատուածեալ հագներկութիւններն էին սոքա զորս հայրենասէր քերթողանայրը թարգմանաբար տուած է մեզ՝ հայացնելով : »

Ասոնցմէ կարելի է հետեւցնել թէ Տր. Թիրեան սոկեղարեան հայերէնի կազմութենէն առաջ յի հաւատար հայերէն լեզուի մը եւ այդ լեզուով բանաստեղծութեան մը զոյսւթեան : Այդ թերանաւատութիւնը ինձի հումար զժուար

է իւրացնել : Ինչո՞ւ ենթազրել որ Խորենացին թարգմանած ըլլայ այդ կատըները եւ ոչ քաղած ժողովրդին բերնէն : Ամէն ժողովուրդ կ'երգէ , կը քերթէ՝ զիր ունենայ կամ ոչ . Ե. զարէն առաջ , հայ անդիր բանաստեղծութիւն մը կար անտարակոյ , ոչ մէկ պատճառ ունինք արօրի հերքելու այդ կարելիութիւնը . ընդհակառակն , ստիպուած ենք ներհակ վարկածին հակիլ . անհնար է ենթազրել որ Մեսրոպեան շրջանէն առաջ յատուկ լեզու եւ բանաստեղծութիւն չունենար Հայը , այն Հայը որուն բանաստեղծական կարողութիւնները ծանօթ են , որ առաջաւոր Ասիոյ աշուղներուն գէթ կէսը ինքը կը մատակարարէ այսօր : Խորենացւոյ յիշած Գողթան երգերու կառուները ցոյց կուտան՝ ըստ իս՝ թէ հայերէնը մեր այեղներուն քնարին վրայ արդէն կազմուած , յղկուած էր , եւ Ե. զարու թարգմանիները զայն « ի գիր առին » , եւ ճղուացնելով այլ եւ այլ օտար տարրերով՝ դարձուցին զայն սակեզարեան հայերէնը իսկ պահլաւերէնի եւ հայերէնի առնչութիւնը ինձի համար կը բացարուի այն իրողութեամբ որ Պարթեւները՝ որոնց լեզուն էր պահլաւերէնը՝ տիրանալով հայկական գահուն , իրենց լեզուն բերին հաստատեցին հայ բարձր գասուն մէջ , եւ անկից՝ տարածեցին , բնականնաբար , ժողովրդին մէջ . Գրիգոր Լուսաւորիչ , Մեծն Տրդատ , Մեծն Ներսէս Պարթեւ էին . Ե. զարուն մէծ շարժման դլուխ կեցող անձնաւորութիւններէն երկուքը , Վուածշապուհ թագաւորը եւ Անհակ կաթողիկոսը , Պարթեւ էին ցեղով . արքունիքին , ինչպէս եւ հայ ազնուական գասակարգին մէջ , անշուշտ կը խօսէին յաճախ՝ պահլաւերէն կամ պահլաւախան հայերէն մը , նման այն տաճկախան հայերէնին զոր մեր պապերը կը խօսէին , արդ , որովհետև գտական գրաւոր հայերէնի այդ հիմնազիրները որ բոլորն ալ արքունական միջավայրի մարգիկ էին , կը խօսէին պահլաւախան հայերէն մը , զբի տուծ են այն լեզուն զրո կը խօսէին : Պահլաւ տարրին զոյսւթիւնը արտեսով շտա հասկանալի է , — ինչպէս որ շտա հասկանալի է նաեւ որ ոճաբանութեան , Փրազաշնութեան համար՝ յունական եւ տառարական մատենագրութեանց հմուտ ու հիացող այդ գրագէտները խորապէս հետեւած լլան այդ երկու մտանագրութեանց եւ անոնց ազգեցու-

թեամբ հայերէնը ճոխացուցած ու նրբացուցած Բայց թէ ի՞նչ էր ինքնին՝ բուն հայերէնը՝ այս բոլոր արտաքին ազգեցութիւններէն դուրս, չեմ գիտեր. այդ հարցման պատասխանը խալտեան բեւեռագիրները եւ հատեան արձանագրութիւնները պիտի տան թերեւս։ Ամէն պարագայի մէջ, հայերէնը պէտք է, ինչպէս ամէն լեզու, ունեցած ըլլայ իր բնիկ հիմքը, եւ՝ ինչպէս ամէն լեզու, օտար տարրեր ընդունելով իր մէջ եւ զանոնի իր ուրոյն ոգւոյն համաձայնեցնելով, կերպարանափոխելով եւ զարգացնելով. յանգած այն բազմատարր, ներդաշնակ եւ ինքնապակ հոյակին՝ որ է մեր ոսկեղարեան հայերէնը, լեզու մը՝ այնքան օտարախառն ու բարդ որքան՝ օրինակի համար՝ ֆրանսերէնը կամ մանաւանդ անգլիերէնը, բայց եւ նոյնքան ինքնուրոյն, եւ « ազգային », եւ այնքան գեղեցիկ՝ իր երեւան բերած բնութագրութիւնը՝ որքան ամենագեղեցիկ լեզուներն աշխարհին :

Ֆարմանի Ասման, գրանսերէն թարգմանութիւն Ֆրեժերի Մալիկի. — Ֆ. Ֆրետերի Մաքլէր հրատարակեց ֆրանսերէն թարգմանութիւնը Ֆարմանի Ասման քերթողական վէպին, որուն բնագիրը լոյս տեսաւ Անահիտի մէջ, մարմանի Ասմանը, մեր նախնեացմէ մեզի մասցած սակաւաթիւ նախնչներէն մէկն է վիպական բանասաւեղծութեան, ուր սէրը եւ քաջութիւնը կ'երգուին՝ հեթանոսական ներշնչումով մը, Պ. Մաքլէր, հետեւելով Հ. Պարոնեանի, էվարիսթ Փրիւտոմի եւ Մարթէն աբբային կարծիքին, (որ պարզ ենթադրութեան մը վրայ կը յենու), կը պնդէ թէ այդ քերթուածը պէտք է թարգմանութիւն մ'ըլլայ պարսկերէնէ. յիշելով Անահիտի մէջ այդ մասին յայտնած իմ տարբեր կարծիքս, Պ. Մաքլէր կը գրէ. « . . . Մենք պարսիկ նախատիպարի մը գոյութեան կը հաւատանք՝ այն բազմաթիւ պարսկերէն բացատրութեանց պատճառաւ որ հայ բնագիրը կը կիտուածազարդեն եւ զոր թարգմանիչը չէ կրցած իր լեզուով արտայայտել. իր թարգմանութեան մէջ պահպանած է օտար բառերը զոր չէ հասկցած : »

Ուրիշ տեղ մը, ծանօթագրութեան մէջ, Պ. Մաքլէր կ'ըսէ. « Եւ շատիկ առնեմ, շատիկ,

պահլաւ բառ, պարսկերէն շատի, ուրախութիւնն Այս պահլաւ բառին գոյութիւնը մեր հայ բնագրին մէջ՝ ենթադրել կուտայ մարմանի Ասմանի բաւական հին նախատիպ մը որ իբր օրինակ ծառայած է այս ի հայ վերածման : »

Այս փաստերը ինամոզիչ չեն, եւ իմ կարծիքս ես կը պահեմ անխախտ։ Պարսկերէն բառերու գոյութիւնը մարմանի Ասմանի մէջ, բնաւիրաւունք չի տար վճռելու թէ այդ գրութիւնը պարսկերէնէ թարգմանութիւն է, ոչ ալ՝ մանաւանդ՝ թէ թարգմանիչը այդ բառերը նոյնութեամբ պահած է՝ զանոնք չհասկնալուն համար Մեր հին աշուղական գրականութեան բոլոր գործերը, որոնց հայ հեղինակի ստեղծագործութիւն ըլլալը որաշ գիտենք, ողողուած են պարսկերէն — ինչպէս եւ արաբերէն եւ թրքերէն — բառերով. այդ բանաստեղծները կը զբէին ժողովրդական լեզուով, և ժողովրդական լեզուն արդէն իսկ լեցուն էր մահմետական տիրապետող ցեղերուն բառերովը : Իսկ պահլաւ բառի մը գոյութիւնը չի կրնար առաջնորդել մարմանի Ասմանի շատի պահաւածի շատ հին — պահլաւերէն — բնագրի մը վարկածին. չէ թէ մէկ, այլ հաղարաւոր պահլաւ բառեր կան, ոչ միայն աշուղական այլ գասական հայերէնին մէջ :

Ֆարմանի Ասմանի նիւթը հայկական չէ բնաւ. ու չեմ ըսեր թէ պարսկական « նախատիպար » մը վարկածը անընդունելի է. բայց քանի որ որոշ ապացոյց չունինք դեռ՝ առ այժմ աւելի հաւանական է որ հայ քերթող մը, — թերեւս կոստանդին երգնկացին, ինչպէս Հ. Անդրիկեան ենթադրեց — ներշնչուելով պարսկական քերթուածէ մը, կամ պարսկական հեքեաթէ մը, կամ՝ տարածուած « արեւելեան » հէքեաթէ մը, ինքն իսկ՝ իր քմայքին համեմատ՝ շարադրած ըլլայ այս հայերէն քերթուածը Հակառակ տիրապետող հեթանոս ողիին, որ կը յայտնէ նիւթը կազմող հէքեաթին ակներեւ հնութիւնը, արտայայտութեան եղանակին մէջ՝ քրիստոնէական տարրեր կան մերթ, եւ ոճը՝ Հայու ոճ է, « մեր » աշուղական բանաստեղծներու ոճն է։ Այդ քերթուածը, առ այժմ, պէտք է համարուի իբր էջ մը մեր աշուղական բանաստեղծութեան, որուն հեղինակը ներշնչուած է՝ աւելի կամ նըւազ չափով օտար աղբիւրէ մը, ինչպէս Ռա-

սին մը ներշնչուած է Եւրիպիդէսէն , կամ Շեքսփիր մը՝ խոտալացի քրոնիկագիրներէն :

Հ. Ս. Եփրիկեան, Բնաշխարհիկ բառարան . — Այս օրերս երեւցաւ երկրորդ հատորը Հ. Ս. Եփրիկեանի Բնաշխարհիկ բառարանին: Այս գեղեցիկ ու բազմօգուտ աշխատութիւնը վկնեակի վանքին պատիւ բերող գործերէն մէկն է : Հ. Եփրիկեան հաւաքած է ցարդ ծանօթ աղբիւրներէն՝ բազմաթիւ շահեկան ծանօթութիւններ մեր հայրենիքին բոլոր դաւաներուն , քաղաքներուն , գիւղերուն , գետերուն . լեռներուն վրայ եւ խմբած ու դասաւորած է զանոնք բառարանի ձեւով , եւ ճոխ պատիկրներով լուսաւորած : Գործին առաջին հատորը մեծ յաջողութիւն գտաւ և չուտով երկրորդ տպագրութիւն ունեցաւ : Ոչինչ աւելի հասկանալի է քան այդ յաջողութիւնը . ամէն Հայու համար անհրաժեշտ պարտականութիւն է մանրամասնօրէն ճանչնալիր հայրերուն երկիրը . այս բառարանը մեծապէս կը գիւղացնէ այդ ծանօթացումը : Զեմ տարակուոիր որ միեւնոյն յաջողութիւնը պիտի գտնէ նաև այս երկրորդ հատորը :

Ա. ԶՕՊԱՆԵԱՆ

ԵՐԿՈՒ ՆՄՄԱԿՆԵՐ

ՍՏԵՓԱՆ ՓԱՇԱ ԱՐՄԱՆԵԱՆԻ



Թուրքէն 18/30 մարտ 1887

Մեծ. Ստեփան Էֆ. Պ. Փափազեան
ի կ. Պոլս

Զորս օր յառաջ Փափազէն հրդ նամակս քեզ ուղելէ յետոյ՝ այսօր իսկ հարկ կը տեսնեմ արտասովորս այս զրել , որպէս զի չ'մոոցած քեզ հաղորդեմ բ'նչ որ պատշաճ է զիտնալդ աղգային խնդրոց նկատմամբ :

Աղգային խնդրի ըսելով պարզապէս Հայկական Խնդրը կը հասկնամ : Այս խնդրոյն ծնունդ արտեցաւ այն ժամանակ , ուր հարկ էր որ ծագէր , չ'էր կարելի չ'ծագէլ , եւ ասոր ապացոյն այն է՝ որ նոյն իսկ Տէրութիւնը մաս-

նակցեցաւ ազգանոց ջանից(1) . իսկ այժմ այնպիսի ժամանակի մը հասանք , որ պէտք է զադարին ամենայն ջանք եւ ձեռնարկութիւնք Ա.Ր.Տ.Ա.Ք.Ա. եւ ամենայն կարողութիւնք եւ զոհութիւնք ներդին բարենորոգմանց յատկացուին . պատճառ՝ վասն զի այսօր Եւրոպա Թուրքիոյ նկատմամբ գաղափարն եւ ընթացքն բոլորին փոխած է . ոչ միայն Քրիստոնեայ հասարակութիւնները մասնաւոր խնամարկութեան արժանի չ'գատեր եւ անոնց ազատագրութեան օգնելու արամազիր չ'է , այլ եւ արդէն ազատագրեալ Յունական , Սրբական , Պուլկարական եւն փոքրիկ աղգաց անհանգարա բնաւորութենչն եւ աղմկայոյց ձեռնարկութիւններէն զգուեալ , եւ զրեթէ ամեննեքին աստ եւ անդ Մահմէտական հպատակ ժողովուրդներ ունենալով՝ Մահմէտականութեան նուիրական Գլուխ ճանչուած Օսմ. Սուլթանին իշխանութիւնը փայփայելու քաղաքագիտական հարկին ներքեւ գտնունելով , անոր իշխանութիւնը զօրացունել եւ ենթարկելոց ազատական ձգտումները ջախջախնել իրենց սկզբունքը ըրած են(2) : Միւս կողմէն Ալգոն եւս կարծեմ հասկցաւ որ եթէ երրէք ազատագրութիւնը փութացուի . զանի իր բարօրութեան սերմունքը ընդունելու եւ բեղմաւորելու յարմար զետին չ'ունինք . սակաւաթիւ ենք , ցրու եալ ենք , աղքատ ենք , աղէտ ենք , եւ ասոնք չեն այն յատկութիւններն որ աղգի մը յառաջդիմելուն անհրաժեշտ պայմաններն են : Սոյնպիսի պարագայցից մէջ Աղգին համար Եւրոպիոյ զգուանքն եւ Ցաճկաց զայրոյթն իր վրայ չ'հաս իրելու եւ ծալցելի , միանգամայն անուելի զիրքի չ'մատնուելու համար յաւագոյն եւ իմաստնազոյն ընթացքն է Ա.Մ.ՓՈՒՓՈՒԻԻԼ եւ բոլոր ոյժն ներքին ուսումնական եւ արհեստական զարգացմանն սպառել , մինչեւ որ ժամանակներն փոխուին եւ հար ըլլայ նոյն իսկ մեզ զիժակակից բայց տիրող տարեր համերաշխութեամբը(3) մնը կործանեալ տունը վերականգնել եւ կանգնել զայն իրը թումբ հիսուսային աներդ զերութեան գէմ՝ որ զամենայն եւ զամնեսին կլանել կ'սպառնայ հանապաղ(4) :

Բայց ասոր հետ միատեղ՝ ո՞չ անցեալն մոռնալ հարկ է , եւ անոր վերաբերեալ լիմանքը խաթարել , եւ ո՞չ ապաղայէն յուսակտուր լինել :

Մեր աղգային շեմանը Ներսիւի անուան վրայ յերիւրեալ է , ձգելու է այնպէս , թէեւ կատարեալ իրաւացի չ'ըլլայ(5) . թո՛ղ պատմութիւնն ա'յնպէս արձանագրէ , սխալ ըլլայ . իրն զիրը եղելութեան վրայ է եւ ո՞չ անձի . միթէ կիյօմթէլ եւ ծառլըմաներ իրաւամբ կը վայելին Եւրոպացոց սքանչացումն իրենց զործոց համար . հակառակն է թերեւ ո ծշմարիս , բայց հոգ չէ , ամէն մեծ զոր անունի մը կարօս է . անուն մը տրուեր է , այն կը մնայ , եւ պէտք է մնայ թէեւ սխալ ըլլայ , զի մարդ չ'կայ չ'գիտոցոյն որ պատմութիւնն յաճախ ստութեանց , խաթէութեանց . մեքենայութեանց կերտուած մի է , եւ սխալանացն ո զլիչն դարձեալ ինքն է :